

### ԴԱՒԻԹ ԱՆՑՈՂԻ

**Ածառայիրութիւնք Փ. կ. կոմիսիիրի:**  
(Հայութաւութեանունու)

§ 21. Այժմ անցնենք քննելու թէ այս գործին մէջ ի մի ամփոփուած թարգմանութիւնք ինչ չափով կը լուսն այն պայմաններուն երկրորդը՝ զորոնք վերը (§ 2) բացատրեցինք. պայման այնպէս բառական ըլլալ որ արդեամիք յշն բնագիր որնցմէ թարգմանուած են, ցայտան ասնց մէջ, Այս պայմանը շատ կատարեալ եղանակա կը լուսն այն թարգմանութիւնք: Միայն ցարուղութիւն կը կազմ Յաղագ աշխարհի գրոց թարգմանութիւնը, եւ այս տեսակ այլցոյն թեանց մէծ մասն աշխատութիւնք են, ծագած անկէ: որ շատ տարածուած էին ասոնք իրեր գասադիրք: Բաւական է այս կէտիս նկատմամբ Աստպարդ Մէրքսի (Adalbert Merx) գրածը բերել ի վկայութիւն: Իրաւ է որ այն խօսքերը գրուած են Դիմինսիոնի Թրակացւոյ հայերէն թարգմանութեան վրայ, բայց շատ լաւ կ'արժեն Հաւասարագէն նաև այս թարգմանութեան մէջ, յատ ասեած ի մասին անձնուուր եղանակ՝ որով գործածելու է այս թարգմանութիւնքն: Հու կը զնեմ կար մէ այս գործէն Դիմինսիոնի Թրակացւոյ արևեան բերականութեան, և Կայիցիկ 1883. Մէրքսի ճան վասն հայերէն թարգմանութեան, էջ 63. (Dionysii Thracis Ars grammatica, edidit Gustavus Vhlig. Lipsiae 1883. Merxii Disputatio De interpretatione Armeniaca p. LXIII.)

“Այժմ մէկնենք թէ ինչ կերպով է վարուած հայը՝ Դիմինսիոնի թարգմանութեամանակ: Թարգմանին նկարագրեց կարձ կերպով կիսանգ նկարագրել, եթէ ըսնեք որ ոչ միայն բառերուն, այլ գրեթէ վան. կերուն եւ տառերուն անգամ կապուած է. առաջան այս չըր մենաթեալս շշատամարգ՝ բառական համարեցանք օրինակ՝ բերելով ցուցընել թէ ինչ ձամբայ բոնած է, զըր ինէ ընթեցողք հետազոտեն լու կըրացնենք մէջ ի իւր սուլական անդամներին թէ ինչ է իւր սովորական կերպն եւ ինչ Հովութիւնն ունի քննադատութեան համար: Այս վախճանաւ երկու գլուխ յառաջ կը բերենք յունարէն եւ հայերէն աւելցնենով վրան հայերէն իւրաքանչիւր բառի, մանաւ անդ թէ նաեւ վանկի մեկնութիւնն այնպիսի

եղանակաւ որ՝ լսա կարելցն՝ գիր գրի համապատասխանէ ԱԱՀ լսանինքն մէկնութիւնն զրդ հետազոտելու ասեն ընթերցողներէն կը խնդրեմ մոռնալ կիկերնը, եթէ մէկն համեմատէ յունարէն բնագրին հետ, չի կնար չիմանալ որ կարելի է բաւական հշդութեամբ որոշել, թէ Հայն ինչ յունարէն ընթերցաւած կը փոխարք թարգմանութեամին:

Մէրքսի օրինակ բերած Քերականութեան գլուխն առել կը զնենք հոս էջ մը Յաղագս Մէկնութեան դրբեն:

17a, 8<sup>o</sup> “Եօս | ծէ | մէ | ործուօ | մծոց | ձուու-  
նել | է, | մի | առաջին | բան | բաց-  
քառուօ | հառա-քառուօ | մէտ | ձուու-  
նելաւակն | սուր-սուրթիւն, | ասս | բաց-  
քառուօ: | օլ ծմլաւ | ունետէն, |  
առաջիւն: | բոն պարէն | նկանէնեան, |  
օսուծօմք | մէ: | անձնակ ծէ | ունետէն  
շառ-կառուօ: | մի | բայց հայէն զանե-  
նայն | մայօր | ձուու-քառուօն | էն-քիմատօս  
ևնա | դի | ունետէն: | բայց | բայց | ունետէն: |  
բայց | դուլ | կամ | առաջարմանէ: | նկա-  
րուօ: | համ | յար | ուն-ուն-անջանօտօն | լոյօս, |  
եռ | բանին | բայց | անդուն | բայց | բանին |  
թէ | սի | ուն-ուն | դի | դի | նկամ: |  
նուս | դի | մայօր | մէլլօ | ու | ուն ուսու-  
դուցիւն | կամ | դուլ | ինչ | զայուի-  
ուոր | որուտմի, | օն-ուա | լոյօս | ձուու-  
քառուօ: | սու-գիցէ: | չեւ-եւս | բան | բաց-  
քառուօ: | նկանէն:

Մէրքսի իւր թրակացւոյ Քերականութեան բերած օրինակին մէջ աւելցուցած է նաեւ տառա տառ լսանինքն թարգմանութիւնն մը: Ես զանց ըլլի զայս, վասն զի բերուած օրինակին աւելի ազդուութիւնն մը չի տար: Վերը գրուած քաղուածոց օրինակին մէջ, — միտ գրուի որ յունարէնի կարգը պահուած է, — պէտք է ի բաց առնուլ:

1. ծէ եւ յոր շաղկապաց թարգմանութիւնը. աւապինք կը թարգմանուի “բայց, կամ” և լուս ինաստին՝ թէ հակառակ նշանակելու զրութեամբ գործածուած է թէ պարզապէս իւր համազը չան (եւ) շաղկավի:

2. Յօդի թարգմանութիւնը: Հայերէնի յօդը կը թարգմանուի և մասնիկն յաւելլվէ: Այս վերը գրուած թարգմանութեան մէջ յունարէն բնագրին ունեցած տարբերութիւնը

առաջին հայեցուածքով ալ կը կանուին: Եյս  
տարբերութիւնն են՝ պահան ըլլալն ի՞մացօս եւ  
չ ի՞ն բարերուն, եւ Ալլօ ու Եան ուօւնուն ըն-  
թերցումն փիսանակ է ուօւնուն ընթերցման:

Մէզը կը շարունակէ գարձնալ այսպէս՝  
յէջն 67.

“Եյս և ուրեմն հայկակն թարգմա-  
նութեան նկարագիրը, յօնաբէնը վանկ  
առ վանկ փոխադուլով կը թարգմանէ  
հայն, շատ քիչ անդամ միտ զնելով ի-  
մասանին, նակ մասնիկներն որուցմէ զորկ  
էր իւր հայրենի լեզուն, երբեմն գուրս  
թողով եւ երբեմն ազատուին փօխագրե-  
լով: Ընթերցողները մոտադիր կընեմ որ  
չկարծն թէ թարգմանչն հնարուած  
բառերը լեզուն գործածութեան մէջ  
առնուած ըլլալն. մանաւանդ թէ այնպէս՝  
ինչպէս անձաշակ լատինական թարգմա-  
նութիւնն՝ որ բաշտուին particirium, զա-  
ւատակին accusatōnem, գրեաւիր genitivum  
թարգմանել շամաշեցին, ամէնէն ընդու-  
նելի եղան, այսպէս նաև Դիմենափափ բե-  
րականաթեան թարգմանչն յունականաց  
ձեւին համեմատ յօրինած բառերն յետոյ  
սոլորական գործածելիք բառերու կարգն  
անցան: Այնպէս որ իմէ մէկն առանց  
միտ գներու յօնաբէն նախաբանագրին,  
հայերէնը թարգմանէ ուրիշ լեզուի մ'այն  
ոճով՝ որ գործածէ բառագրոց մէջ ա-  
րուեստին յատուկ (technique) բառերուն  
գրուած մէկնութեամբ, Գրինեսիսին հայ-  
երէն թարգմանեան ոչ աստութեան  
կերպն եւ ոչ նկարագրը բացարարած կ'ը-  
լայ, եւ ոչ ալ քննադատութեան օգուտ  
մ'ըրած համարելուն է: Վասն զի եթէ  
ուղիղ հասկընալ կ'ուզէ զայն, իմաստն  
հայերէնն եւ յօնաբէնն հանելու է:  
Ուստի բոլորինին անօդուս է, սցն հայե-  
րէն մասգին ուրիշ որեւէ լեզուի թարգ-  
մանել. այլ պէտք է հայերէնն այնպէս  
գործածել, որ իւրաքանչիւր բառն յու-  
նարէն բնագրին համեմատ ճշգրտի քըն-  
նուի:

§ 22. Երրորդ պայմանն զօր միբը § 2  
դրինք, այն էր՝ թէ պէտք ներ թարգմանութեանն  
ականու օրինակ մ'ունենալ: Ստորոտ ութեանց եւ  
Յաղագա Մէկնութեան գրոց հայերէն օրինակ-  
ներն զըրոնք համեմատած եմ եւ գործածած,  
հետեւեալքն են.

— 8Պարութիւնք: Դաւթի Անդամութիւն իմաստակարա-  
կան եւ ոյլ գործոց հրատարակութիւն մ'եղած  
է ի Ալեքսանդր 1833թի Մայիսի ապահովա-  
սութիւն Այս հրատարակութիւնը 359—408 է էքրեան  
մէջ գուած է Ցաման Ստորագութեանց նաև  
առաջ մենութիւնը կը աւենալու: Ալեքսա-  
րանութիւնն է այս՝ “Կառապեսաց տառա-  
պատիւնն առացնուած յերանութեան ըլլարատո-  
ւէլ որ ատի զար յօնաբէն անիր կոդիւնութիւնը ու  
ճաման միթագիրն ալ է պարագուտ: “Առար-  
գութիւնը Ալեքսանդր Այսուել Ցաման է յի-  
շատամատիւնն է մայ: բայց կը յամբուէ հա-  
409—458 էքրեան մէջ նոր ճաման 96, 28 տեղն  
սկզբան միթագիրն կը այս անդալու մէկնութեան  
աւենալով իրեն կը այն անդալու մէկնութեան  
հատուած մ'այ: Այս գիրնարգն է: “Ստորա-  
գութիւնը Ալեքսանդր թարգմանութեան եւ մեկ-  
ների ի Դաւթէ:”

Մէկնութեան աւագն մասը թէրի է Անեսո-  
կոյ մեռաբաց մէջ, բայց միւս մեռաբաց մ-  
ատացոյն զորութիւնը պարզութիւն ինձնէ  
գործուած ըլլալով, անձ այս մասն ալ:

Անեսուկոյ մագիրն գործութիւն Բ Ալեքսանդրն  
մէջ շ Գրուզ շնչանակն է: Անեսուկոյ հրա-  
տարակութիւնը յէլուն 349—408 էքրեան ձնուա-  
գոց համեմատ եղան է, որոց առաջնորդն մէջ  
հոտորդի է եւ գուած Հայոց թուականն  
Պատր. թէ 1410 Յ. Ք. Էրեգորդ մասն հոտո-  
րդի գուածած Հայոց նուն. Զ թուականն  
= 1687 Յ. Ք. Էր. իսկ երբորդը մասն հոտորդի  
մէջ առաջնորդ է Կոյս առաջարարութեան 409 էքրե-  
նինը, 458 բնագրին տուած է թարգմանու-  
թեան հայն, եւ առ այս դիմունի էր յիշեա-  
ծուել եկամաքարց մայն պատմէն: Մայութ ը-  
լայութ է Կոյսուց ձնաբացին մէջ մագիրն  
ու միթագիրն իւրաքանչիւր եւ մայն նո-  
րոգուն ձնաբաց մէջ կը գուած էնապահն  
ուսուց ըլլերութիւնն միթագիրն մէջ ապա-  
գան Անեսուկոյ հրատարակութեան մէջ ապա-  
գան Մէկնութեան գրոց նախարար տառած է 461—  
486 էքրեան մէջ: Ա էքրեագիր է: Անեսուկոյ և  
Կոյսութիւն միթագիրն կ'ուղարկուած է առ աս Յանա-  
Պէտրովնեան գրցն ու առ աս Յանա-  
Պէտրովնեան պատմութեան (պէտ էպարտուած), եւ հայերէն  
Յաղագա Մէկնութեան, արագութեան ի մէջ  
իմաստանոյն Ալեքսանդրէ: Այս կը յամբուէ  
(էջ 487—553) ասյ թարգիրը բայց ուն-  
եածու հասած առ հասած նաև միթագիրն  
ու ասկայ թէրի է 178, 25 տեղն մինչեւ 209,  
14-թ Այս ալ գիրնարգն է Ալեքսանդրինա  
(պէտ էպարտուած) Ալեքսանդր թարգմանութեան  
մէկնութիւն ի Դաւթէ:”

Այս մասերու ալ նոյն մէռագիրը գործա-  
ծուած են, որոնք գործածուած են նաև Ստոր-  
որդու նեանց նաևն, այլթին նայացն համար  
մայն մասն հոտորդի մէռագիր մէջ 1687ին և  
մայն հոտորդի մէջ 1709ին գործած: Բնի բնա-  
գրին է թարգմանութեան մասն ի մասնի  
մէջ հոտորդի ձնաբացի մէջ 1410ին գործած:

Այս մէռագոց տարբէր ընթերցուածը եր-  
թեան նախարարուած են բայց առ ասու գուածին-  
գութեան առաջնորդ բնագրին բառանցից ներին:  
Գրցն Բ Յանա-Պէտրովնեան մէջ եւ պէտը կը նա-  
խանցին այս ընթերցուածքին Տօ տառածով:

§ 23. Ելայ գանդ Փարիզի, Երու-  
սալէմի և Փալաիսի ձնուագիր աղըներաց: Աղ-  
դային Մատանակարանի (Bibliothèque Natio-

\* Այսինքն նեղնակին սյուն մասին մէջ հրատա-  
րական նախանց նախարար համեմատութեան մէջ:

Փ. ԹԱՐՈՒ:

\*\* Տիւ ապ. Վենետ. էջ 512—513, ժ. 1:

Փ. ԹԱՐՈՒ:

ունակ մը ձեռագիր օրինակներ աշքէ անցողիք, ի մասնաորի երկու համ՝ շեռ. Հայկ. (Fonds Arméniens) թիւ 105 և 106, զորով բ Յաւելուածին մէջ Ծ եւ Ե տառերով նշանակած եմ, բայց համեմատեթեան մէջ պարզապէս «Փարիզի Ձեռագիրը» (Paris MSS կամ P. MSS) գրելով: Տասն Ստորոտմեթեանց բնագիրն առանց յարակից մեկնութեանց թիւ 105 ձեռագրին թղ. 89—118 մասը կը դրաւէ: Խոկ մէկնութեամբ ընթերցաց եմ բնագիրը կու առյ թիւ 106 ձեռագիրը թղ. 252 — 356: Առանց թ. 106 հնագյուն է, համականակցյան ժամ դարեւն, բայց ամենէ գէշ գրուած: Թ. 105 քիչ մաւելի կրոսեր է, եւ աւելի վայելուչ գրուած:

Երկու ձեռագիրներ ալ թարգմանութիւնն ու մէկնութիւնը դաւաթի կ'ընծայեն:

§ 24. Համեմատելով այս ձեռագիրն 1887ին միշտ զիտած էի որ թարգմանութեան մէջ մեացած են գեղ եւ շատ տարրերութիւններ յոյն բնագրեւն, որով արդիւնք էին ընդորինակուաց աղաւալմանց եւ միջին գարու լամական թարգմանութեանց լիալէն եղած սրբագրութեանց: Յուսով որ ասոնք արտաքսել կարենամ եւ աւելի անխառն բնագիր մը ձեռք ձգեմ: 1888ին Երուսալէմ գնացի, եւ համեմատեցի հոգ երկու հնագյուն ձեռագիր որ կը պահուին Ա. Յակոբայ վանաց Պատրիարքին Մատենադարանին մէջ: Այս երկու ձեռագիրները համեմատութեանն մէջ նշանակած եմ “Զեռ. Երուս.» (J. MSS) կամ “J. 401,” եւ “1291,”: Բ Յաւելուածին մէջ թիւ 1291 ձեռագիրը կը նշանակեմ Ա. իսկ թ. 401’ Ը տափի: Ասոնց վերջնը կ’երեւայ ինձ երկորեն հնագյունը: Վերջնցս մէջ Ստորոգութեանց մէկնութեան վերջնին հասածը պարունակող թուղթը պակասէ: Երկու ձեռագիրը ալ անթուակնեն, բայց գրութենէն դասելով թ. 401 դդ. դարս բարերելու է: Կը ցամէր որ իմ գիտուութիւնն’ որոց մէջ Երուսաղէմի այս ձեռագիրը լիուլի նկարագրած էի, կորսուեցան ճամփորդութեան միջոցն: Կայս տարին քննեցի նաեւ հջմածնի ձեռագիրն ալ, բայց տեսայ որ բան մը շեն աւելցներ թարգմանութեան բնագրին քննադատութեան նկատմանք՝ զոր ըրած էի արդէն Փարիզի եւ Երուսաղէմի ձեռագրաց վայէն:

(Հարանալիւլի)



## Լ Ե Զ Ո Ւ Ի Ս Ր Ա Ն Ա Կ Ա Ն

ՍԵՐԵԿԱՆ ՓԱՌԱԽԵԱԼ ՌԱՋԵՐ ՀԱՅ ՀԱՅԵՐԻՆԻ ՄԵԼ  
(Հարանալիւլիւլի)

52) [Կառուր. (արմատ. — եւ ի—) ելք. Ժ. 10 եւն.] Լուսութայ (Ստ. Ասորիկ՝ ԺԱ Դարւէ, ապ. Փարիզ 1859, էջ 135 եւն.) ասոր. Կառակ աարա, երբ, ՈՂԵՌ ներեց, արաք. պարակ. անձ (արամելիւնէ):

Պէտք էր ասոր. աաթէն, բառին դիմացն հայերէն բուռ ըլլալ, ուստի շատ անհաւանակն է այս համեմատութիւնը: Ինչպէս զատելու է արգեօք պալուչ սեւր (բորբեան), պարսկ. կաֆար (Dames, Vocab. p. 29.) հայերէն իսութայ յուն. Էօչարա Արամերէնի մէջ սկզբան ը տառին ց փոխուիլ՝ սես Fränkel, p. 95, 150, 151.)

53) [Կառուր. (արմ. է. եւ ի—) ԾՆ. ԱԷ, 3 եւն. ասոր. ԿԱՐՃԱՌ ՔՐԴՅԱՌ զգեթզգք? Հայերէն բառոս ասորերէնէնէ, ասորերէնն անշուշն պարսկերէնէ. Հմմն. պահէն ՐՈՒՆԱԿ կապարձը, ի թերթին ZDMG, XLVI, 141.]

54. Կառուրոյ (Ղեւ. Բ. 19. Բ Սահ. Դ. 16 եւն. Էօչարա, շորթովուս առանձն կրակեան կուբերով, ուստիշիր) ասոր. ԱՐՃՈՅ կակըդ կոռով (կրելի):

Այս համեմատութիւնը կը յիշեցնէն արաբ. ԴՆ (ածխաման) = յուն. ԽԱՆՈՒՆ (հիւսկէն կողով) բառերու նմանութիւնը, զոր Fränkel, p. 26 կը մերժէ: Սպակյն Հմմն. Ա-Ն-Դ-Ա-Է Էօչարա (կասկարայ) Ելք Լ, 3 եւ Շ Ե Շ Ո Վ Ո Ր Ի Կ Ո Ղ Ո Վ Գ Ո Ր Ճ Ք Թ. 25 (թէեւ բուն կը նշանակէ ցանցու վանդակապատ): — Ի՞նչ յառաբերութիւն ունի յուն. Էօչարա = նոր հայ. ՀԱ-Շ-Ա-Ր-Յ (Աշի, Բառ. Վ Անետ. 1869), Թալմուտ. ԱՌՋՈԽ (Լակ.):

55) Կառու (սես. Խառասոց. Փիլմ. Ե Դար. Մ. Գոշ՝ ԺԲ Դար, Վ Անետ. 1854, էջ 81.) ասոր. ԽԾ զատ (զատ կամ զալն) վրացերէն կատառութեան կամ եւն: Ցես իմ՝ Etyum. d. osset. Spr. p. 122.

Ասորերէն բառն ալ փախառութիւնն է. ուստի Հայք ուրիշ լեզուկ մ’առած ըլլալուն բառիս ծագումն մալթէ է:

56) [Կարիւնան, կարմիր գոյաք մը ճնջրաէ (Ելք, Իլ. 18. Եղեկ. Ֆ. 9 եւն.) ասոր. ԱՆՐԵՐԱ կարկէնա = կարչիջծոնօς.